

վրայ հաստատուած, անսանկ որ որովայ-  
նին մէկ մասը կը ծածկեն: Երբոր այս  
արտաքին թաղանթները բացուին, մէկ  
խորշ մը երևան կ'ելլէ, որուն մէկ մասը  
դէպ 'ի փորուն մէջ կը բացուի, և միւ-  
սը ուրիշ մէկ թաղանթով մը ծած-  
կուած է՝ արտաքինէն աւելի փափկա-  
շէն, և աղէկ ձիգ, ասոր մէջտեղն ալ  
եղջերեայ պնակիկ մը կայ հորիզոնա-  
բար դրբով: Սակայն այս ամենայն՝  
երկրորդական մասն կ'երևնայ երաժշշ-  
տական գործիքին. վասն զի ձայնը դր-  
խաւորաբար փունջ մը զնդերային ներ-  
դերէ առաջ կու գայ, որոնք մէկ կող-  
մով ուրիշ ներքին թաղանթի մը յա-  
րեալ են, և այս է բուն թմբուկը: Եւ  
յիրաւի որ այս զնդերները անսանկ մը  
կպած են թմբին ստորին գոգաւոր մակ-  
երեսութին, որ երբ դէպ 'ի փար ձը-  
գուին ու մէկէն թոյլ տրուին՝ թրթրո-  
մունք մը կը պատճառեն: Զայնն ալ մաս-  
նաւոր ծակէ մը կ'ելլէ որ այս բանիս հա-  
մար որոշեալ է, և է նման մեր հագա-  
գին անցքին:

Զարմանալի են յիրաւի միջառք ի-  
րենց հանած զանազան ձայներուն հա-  
մար, սակայն այս ձայներէն և ոչ մէկը  
առաջ կու գան, և կամ ուրիշ գործա-  
րանաց թրթուացող գոյացութեան մը  
հետ շփուելով կամ զարնուելով: Ար-  
տաշնչեալ օգու միջոցաւ անկարելի է որ  
գոյանան, վասն զի Սվամիմէրտամի դի-  
տողութեանը հետևելով, օգոյ խողո-  
վակներէն ոչ մէկը բերնին մէջ կը բա-  
ցուի, և եթէ բացուելու ալ ըլլար, ա-  
նանկ նեղ ու նուրբ են որ կարելի չէ որ  
ձայնը գոյացնեն: Մեղոններուն ձայնին  
համար Սվամիմէրտամ կ'ըսէ որ իրենց  
ձայնը թերուն երագ շարժմամբը կը  
գոյանայ, և ալ աւելի կը սաստկանայ  
անոնց գուրս շնչած օգուն միջոցաւը,  
որուն անցքերն, ըսինք, են որովայնին

երկու կողմը, և հետևաբար թերուն  
մօտ:

Արդ դիտողութիւնը ստոյգ է. ոչ ոք  
կրնայ մխտել միջատաց լսողութիւնը.  
երբ զիշեր կամ ցորեկ, մութ կամ լոյս  
ատեն միայն քայլիցա ձայնին առջին ի-  
րենց երաժշտութիւնը կը դադրեցնեն,  
երբ աղաղակի մը լսուելուն պէս իրենց  
ձայնը կը լսեցնեն, ստուգապէս կրնանքը  
հետևյնել որ լսեեաց գործարաննին  
խուլ և անգործ չէ:

Հ. Յ. Պ. ԽՍԱՎԵՐՏԵՑ

Հետևեալն ուրիշ անգամ:

## ՀԵՐՈԴՈԾՈՍ

Կարիոյ Ալիկառնաս քաղաքը ծնաւ  
Հերոդոտոս, Քրիստոսէ 484 տարի ա-  
ռաջ Արտեմիսիա Ա. թագուհւոյն իշ-  
խանութեանը ժամանակ, որ մեծ ա-  
նուն հանեց իր քաջագործութեամբը  
Սալամինայի պատերազմին մէջ, իր նա-  
ւերովը զէմ զնելով թունաց առանց  
մեծ կորստեան: Ալիկառնաս քաղաքն  
հիմնեալ երբեմն գորացի գաղթական-  
ներէ, հինգերորդ դարուն սկիզբները  
մայրագաղաք էր ժառանգական պըզ-  
տիկ թագաւորութեան մը որ փոքր Ա-  
սիոյ նախարարներէն կը կախուէր: Հե-  
րոդոտոսի ազգատոհմը քաղքին երևե-  
լիներէն մէկն էր. բան մը պակաս չե-  
զաւ իր գաստիարակութեանը համար.  
և մասնաւորապէս զարգացաւ յուսումն  
մատենագրութեան որ շատ ծաղկած  
էր ան ասեն հոն: Փանիսախս բան-  
աստեղծը մօրեղբայր էր Հերոդոտեայ,  
և իրեն օրինակաւն և յորդորանգը  
արթընցուց Հերոդոտոսի սրտին մէջ  
բարեւոյն և զեղեցին սէրը և ուսման ա-  
խորժը, որով պատանեկութեան ժա-  
մանակէն սկսաւ ճամբորդութիւններ  
ընել՝ նոր բաներ լսելու և սորվելու  
դիտմամբ: Լաւ մը քննեց ու հետա-

զօտեց զԵզիպտոս և Նիլուէն դէպ ՚ի վերինչուան Ելեփանդին գնաց . շրջեցաւ նաև ՚ի Լիբիա , ՚ի Փիւնիկէ , ՚ի Բարելաստան , և Հաւանականարար նաև ՚ի Պարսկաստան . Եւքսինեան Պոնտոսին հարաւային եզերներն ալ պտղուցաւ , բաւական ժամանակ կենալով այն տեղերն ուր որ կարեոր կը սեպէր : Քանը հինգ տարուան հասակէն իր մեծ երկասիրութեանը վրայ կը մոտածէր . իսկ երեսուն տարուան եղած ժամանակը իր ծննդեան քաղքին մէջ ժողված անբաւնիթերը կարգի դնելու կ'աշխատէր , և սկսեր էր շարագրելու իր պատմութեան գիրքը որով պիտի պանչացնէր զՅունաստան , երբոր ձախող դէպք մը զՄրկեց զինքը իր հանգաւենէն :

Արտեմիսիայի մեռնելովը մեռաւնաև զրականութեան յարզը արքունիեաց մէջ . ուր որ ինչուան Պիկրէս թագուհոյն եղբայրը կը փափաքէր բանաստեղծ ըսուելու , և փառք կը սեպէր իրեն Հոմերի աշակերտացմէս սեպուիլը : Բնդհակառակն Լիկդամիս՝ Ալիկառնասայ նոր թագաւորը ցածազգի և փայրագ սիրտ մ՛ունէր , որուն ատելութեանը զոհ եղաւ Պանիսափս իր ազնուախոհ ու մեծանձն սրտին համար , և ըսպանուեցաւ օր մը բունաւորին հրամանաւը : Լիկդամիս ոչինչ պակաս կ'ատէր նաև զՀերոդոտոս , որով ստիպուեցաւ Ալիկառնասէն փախչելու : Գնաց հաստատուեցաւ 442ին ՚ի Սամս , յոնիական կղզիներէն մէկուն մէջ . հոն վարժեցաւ կատարելապէս տեղույն լեզուին՝ որ արձակ շարագրութեան լեզու սեպուած էր , և թափանցեց յոնիական ոգւոյն խորը՝ որ իր գրուածքին մէջ ըսկիզբէն ինչուան վերջը յայտնի կ'երեի . վասն զի Հերոդոտոս շունի այն ազնուապետական վայրագութիւնը , բրոտութիւնն և ազգային նախապաշարմունքները զորս Դարացիք որ և իցէ տեղ ալ ըլլային միշտ ունէին վրանին : Հոն ՚ի Սամս մոտածեց ու զտաւ հայրենիքը բունաւորին ձեռքէն խալքալու կերպը . յաջողցուց մոքին խորհուրդը , և բազմամեայ արարակքէն վերագարձաւ իր

հայրենիքը : Բայց փոխանակ հանգըտեան և քաղցր հանդարտութեան՝ ինչպէս որ կը յուսար , միոյն դառնութիւն և տհաճութիւն զտաւ : Ալիկառնաս չկրցաւ իր ազատութիւնը երկայն վայելել , և քիչ ատենէն քաղաքական հակառակութեանց պատճառաւ անսանկեղաւ որ Հերոդոտոսի պէս խաղաղասէր և ուսումնասէր անձ մը անկարելի էր որ հոն կարենար կենալ . և յուսահատելով քաղաքացւոց միոքը փոխելու , թողուց զանոնք իրենց կրիցը ձեռք , և դնաց Ալիկառնասէն դուրս ուրիշ տեղմը զտնելու՝ որ ամենայն շփոթութենէ աղատ ըլլայ . և ընտրեց թուրիա քաղաքը՝ զոր 444ին շինած էին Աթենացիք , ՚ի Մեծն-Յունաստան , հին Սիպարիսին տեղույն վրայ : Յայտնի չէ երբ թուրիա երթալը , այլ այտչափ միայն ստոյգ է թէ քաղաքը հիմնողներէն մէկը չեղաւ . իր այս նոր հայրենեացը մէջ ալ շատ տարի ապրեցաւ , և մեռաւ ՚ի խորին ծերութեան , 406 տարի նախ քան զԲրիստոս : Ալիկառնացի կոչեց ինքինքը պատմութեանը սկիզբը , հոն ծննած ըլլալուն պատճառաւ , բայց շատ մատենագիրք ալ զինքը թուրիացի կը կոչեն : Թուրիան իրեն որդեգրեր էր ըլլայ Հերոդոտոս և երկայն ժամանակ Յունաստանի մէջ իրբի քաղաքացի թուրիացի թուրիոյ կոչուեցաւ :

Հերոդոտոս երիտասարդութեանը ժամանակ պարտած էր , ինչպէս ըսկինք , արեելքի զարմանալի տեղուանքը և Ասխոյ Յունաց քաղաքները : Իր հետագութիւնքն Եւրոպայի Յունաստանի մէջ աւելի ուշ սկսան . այց ելաւ գրեթէ նաև ամենայն քիչ համբաւեալ տեղեաց ալ , քաղաքաց , տաճարաց , պատերազմական զաշտերու և կղզեաց , թրակիայէն սկսեալ ինչուան խորիս : Հերոդոտոսի զրաւորական համբաւը տարածուած էր արդէն բոլոր Յունաստանի մէջ իր Ալիկառնասէն թուրիա անցնելէն առաջ : Երեսունիւթ տարուան 446ին Աթէնք եկաւ համաթենական մեծ տանին համար և կարդաց հասարակաց առջև իր պատմութեան այլ և այլ

կոռորուանկները, դեռ բոլորովին անկատար . միայն քանի մը մասը գրեթէ այնպէս էին ինչպէս որ կ'ուզէր և ինչպէս որ թողուց : Լսովները հրաշացան, և Աթենացիք ուղեցին որ այնպիսի անհամեմատ պատմի մը ՚ի վարձ տրուի 40 տաղանդ, որ է ըսել հիմնակուան ստակով 50,000 ֆրանգէ աւելի : Ըստ անհաւաստի աւանդութեան մը այս ժամանակէս շատ առաջ, 456ին, այսպիսի ընթերցմունք մ'ալ ըրեր էր արդէն յՈւլիսպիա, և հոն, կ'ըսեն, բորբոքեցաւ թուկիդիտէս տղուն որտին մէջ փառասիրութեան ողին, որուն յետոյ նպաստամատոյց եղաւ իր հանճարը :

Ինչ որ ալ ըլլայ՝ թէ 456ին և թէ 446ին Հերոդոտոս մասնական գէպքերով և հատուածներով միայն զարմացուցած պիտի ըլլայ իր ունկնդիրները : Մտածած ամենազժուարին ստուբրագիրը շատ ժամանակ վերջը կրցաւ կատարել, և միայն կենացը վերջին տարիներուն դադրեցաւ յաշխատութենէ, և կանգնուած տեսաւ իր շիրիմը ինչպէս որ արդէն միտք ունէր կառուցանելու :

Հերոդոտոսի պատմութեան գրքին ստուերագիրը : — Հերոդոտոսի պատմութեան Գիրքը իր ատենուան ծանուցեալ ամենայնազգաց պատմութիւնը կը պարունակէ . բայց զլիսաւոր նիւթը՝ այն մեծ արարուածը՝ առ որով կը բովանդակուին այլ ամենայն գէպքը, է Ասիոյ Յունաստանի հետ ըրած ահազին կուրը : Հերոդոտոս ամբողջութիւն մը կազմելու համար անթիւ մանր գէպքերէ ու պարագաներէ, որ կ'ուզէր ազուցանել իր գրքին մէջ, մոտածեց որ տեսակ մը գիւցազներգութիւն ձեւայնէ, որուն կարգաւորութիւնը կրնայ համեմատուիլ Հոմերական գիւցազներգութեանց հետ Ողիսականին հեղինակին պէս, ՚ի սկըզբանէ մէկէն կը փոխազրէ զընթերցողը այն պատահարաց մէջ որք պատճառ եղան կրուոյն, և յիշատակէ ՚ի յիշատակ անցներով, այլ և այլ զարերու մէջ ելելերով ու ի՞նելով, կը հասնի ինչուան Միդալիոյ ճակատամարտը : ինչպէս ըմինք՝ գործոյն վախճանը Մարական պա-

տերազմներուն պատմութիւնը գրել է . բայց որպէս զի գրուածքին միակերպութիւնը կոտրէ, Յունաց քաղաքներուն և պետութեան վրայօք կը խօսի . Պարսից և անոնց վերաբերեալ ազգաց պատմութեան, աշխարհագրութեան, բարուց, սովորութեանց, կրօնից, վերջապէս ամենայն աւանդութեանց վրայօք տեղեկութիւններ կու տայ : Այսպէս ընդարձակ սահման մը բռնած իրեն, իրրեւ ճշմարտապատում բանաստեղծ մը որչափ կ'ընդարձակի՝ այնչափ աւելի ախորժ կը զգայ : Այս փառաւոր Բանաստեղծ մակղրին արժանի է իրաւցընէ Հերոդոտ շատ մը ուրիշ տաղանդաւոր տաղաչափ բանաստեղծներէ աւելի, և չափազանցութիւն չէ ամենսին իրեն ինն գրոց ամեն մէկուն ինն Մուսայից անուններով կոչուիլը, վասն զի իրաւցնէ երկնազգեցիկ արուեստի հրաշալիք, և ներհուն գիտութեան շտեմարան մըն է իր այս երկասիրութիւնը :

Համառօտենք հոս իր նիւթոյ ցանկը որով կ'իմացուի Հերոդոտոսի գիզած անբաւ զանձը և միանդամայն անոնց պատշաճ կարգաւորութիւնը : Քանի մը խօսք ընելին ետև գիւցազնական ժամանակի միջոց Յունաստանի և Ասիոյ հին կոխմաներուն վրայօք, և երկուց կողմանց պատճառաց վրայ, ինչպէս խօսի, Եւրոպէի, Մեղէսյի և Հելինէի ազտութեանը վրայ . Հերոդոտ կ'անցնի առկրիսոս, վասն զի Լիւզացւոց թագաւորները՝ պատմական ժամանակի մէջ, Յունաց ազատութեանը առաջն դէմ կեցողները եղան : Մօնթամասնարար կը ծանուցանէ կրիստոփի վարուց պատմութիւնը և զլիսէն անցածները, ինչ որ կը գիտուէր անոր հարցը և Լիւզիոյ թագաւորութեան մէջ ետևէ ետև յաջորդած հարստութեանց վրայօք . Համառօտ ըսել՝ ինչ հետաքրքրական բան մը որ կրնայ ըլլալ Լիւզացի ժողովը դեան նկատմամբ՝ ամենն ալ կը յիշէ : Առիթ առներով իրեն ան պատգամը որ կը հրամայէր կրիստոփի Յունաց հետ բարեկամանալու ջանալ, Հերոդոտ կը սկափ խօսիլ թէ ինչ վիճակի մէջ էին ան

ատեն Աթէնք և Լակեղեմնն : Կիւրոսի Սարդիկէի վրայ ըրած յարձակմունքը պատմելով՝ ուրիշ նոր ժողովուրդ մ'ալ երևան կը հանէ , այսինքն Պարսիկները՝ Լիւդիոյ թագաւորութիւնը կործանողները , որոնք անկէ վերջը հետեւաբար իրենց աշխարհակալութեամբը Յունաց հետ ուղղակի վերաբերութիւն ունեցան : Կ'իմացնէ Հերոդոտ Պարսից ինչ ըլլալը և թէ ինչպէս յաջորդեցին 'ի վերին արեւել Մարաց թագաւորութեան , որուն սկիզբը , յառաջադիմութիւնը և անկումը յաջորդաբար մեր աչքին առջեւ կը պարզէ : Կիւրոսի պատմութեանը հետ մէկտեղ կը յարէ Փոքր Ասիոյ Յունաց գաղթականութեանց պատմութիւնը և Ասորեստանեայց պետութեան կործանումը : Կիւրոսի որդւոյն կամրիւսի Եզիպատոսի դէմ ըրած արշաւանքը կը տանի զընթերցողը Նիլոսի ափոնքը : Հերոդոտ Երկրին նկարագրութիւնը կ'ընէ , և այն նորօրինակ ժողովրդեան վրայօք հոն եղած միջոցը ամենայն տեսածն ու լսածը մէջ կը բերէ : Նորէն կը սկսի կամրիւսէսի պատմութիւնը , ետքը կ'անցնի Շմերդ մողին և վշտասպեայ որդւոյն Դարեհի : Դարեհի Ակիւթացւոց դէմ ըրած արշաւանքը և Լիրիոյ ընկճուելովը պատմագիրը նոյն ատենուան ծանօթ նոցա երկու ծայրերը կը յառէ աչքերը . կը նկարագրէ հիւսիսայնոց և հարաւայնոց բարքն ուստիութիւնները , և այս զանազանաշխարհացարագրութիւնը և հոն բնակող ազգաց յաջորդութեան պատմութիւնը կ'ընէ : Մեղաբասէս՝ Դարեհի վոխաբքային թրակիոյ և Մակեդոնիոյ վրայ ըրած աշխարհակալութեամբը , և Յոնիացւոց Պարսիցմէ ապատամբելովը ուղղակի երկու աշխարհքներն իրարու հետ կը սկսին կուտիլ : Հերոդոտ թողած միջոցէն կը սկսի նորէն Յունական վիճակաց պատմութիւնը , և առանձինն մտադրութեամբ կը ջանայ Աթենացւոց Խշանութեան զարգացումընկարագրելու , և այն գործունէութեան ոգին՝ որով վառեալ էր հասարակապետութիւնը Պիխատրատեանց անկումէն ետ-

քը : Յայտնի կ'ընէ ինչ թշնամութիւն ներով որ յունական ժողովուրդները մէջ երնին հերձեալ էին կամ ինչ պատճառ ներով որ իրարու հետ սիրով զաշնակցեալ էին , երբ Դարեհի կ'ընկճէ իր յոյն հպատակաց ապստամբութիւնն և բանակաւը կը մտնէ 'ի խորս Յունաստանի : Դատի և Արտափեռնեսի արշաւանց չյաջողելովը և Մարաթոնի պատերազմով՝ Յունաստան քանի մը տարի նեղութենէ կ'ազատի : Քսերքսէս Դարեհի որդին կ'ուզէ անձամբ իր հօրը և ընդհանուր ազգին վրէժը առնուլ Յունացմէ . բայց Թերմոպիլէի և Արդեմիսիոնի սարաւանդին անվախճան պատերազմներէն ետև Պարսից նաւատորմիովը կը ջախճախի 'ի Սալամինա և ցամաքային բանակներն 'ի Պլատէա : Հերոդոտոս վերջին գիրքը կը լմբնցնէ Յունաստանի աղատութեամբը և կը պատմէ թէ յունական ժողովրդոց մէջէն թրշնամւոյն օգնուզները ամենն ալ իրենց արդար պատիմը կրեցին :

Հերոդոտոսի այս համաշխարհական պատմութեանը մէջ միայն մէկ պակասորդ միջոց մը կայ . և այս է որ ինքը շատ քիչ բան կը խօսի Ասորեստանեայց ազգին վրայ որ պատճառ եղաւ Բաբելոնի և Նինուէի հրաշալիքներուն . միայն թէ կ'իմացնէ որ ուրիշ գրուածք մ'ալ շարագրած էր մանրամանաբար Ասորեստանի վրայ , և այս գրուածքին կը խաւրէ , որ գրագրաբար կորսուած է , երբ որ և իցէ կերպով առիթ ունենայ Ասորեստանեայց վրայ խօսելու :

Կը շարունակուի :